

Գերազատիւ Հ. Պէթմուսնո
Խարունակեալ Ա. Պոլսոյ Հրէից
Աւս

«Ստացանք ներկայ ամսոյ 15/28 թուակիր ձեր պատուական նամակը: «Կը փութանք Ձեզ յայտնելու մեր խորին շնորհակալութիւնները՝ Հայ գրերու գիւտին 1500 ամեայ և տպագրութեան 400 ամեայ տօներու աթիւ ձեր շնորհաւորութիւններուն և արտայայտած ազնիւ զգացումներուն համար:»

«Օղտուելով այս պատեհ առիթէն, կուզանք ձեզ յայտնելու՝ մեծ հաճոյքով որ Սահակ և Մեսրոպ կոչուած հաւճարները, սեմական լեզուներու հիման վրայ, իրենց գիւտին համար ըրած ջանքերուն մէջ օգտուած են Նիքայական նուիրական լեզուին ընծայած առաւելութիւններէն, որուն հանդէպ միշտ կը յայտնենք մեր ջերմագին երախտագիտութիւնն ու խորին յարգանքը:»

«Կը ինչորենք ձեզ մէջ գերազատիւ Հայր, որ հաճիք ընդունիլ այս առթիւ խորին յարգանաջս հաւատարմքը:»

Եւթրէի Հայոց Առաջնորդ
Ղեւծոնդ Դուրեան.

ԷՆԹՐԻԿՆԵՐ ՀԻՒԱՆԴԱՆՈՅԻՆ ՄԷՋ

Ազգ. Հիւանդանոցի Հոգաբարձութեան մէջ ապօրէն սնօրինութիւնը այսօրերս նոր իրարանցում մը պատճառած է Պոլսոյ հայ բժշկական դասին ընդհանրապէս և Հիւանդանոցի բժշկական խումբին մէջ, մասնաւորապէս: Եւ այս ապօրէն կարգադրութեան զէմ Քաղաք. Ժողովին բողոքած էր զրկեալը՝ Տքթ. Պէօրէքճեան էֆ. և այս պատճառով Քաղաք. Ժողովը բացատրութիւն ուղած է այս մասին Հիւանդանոցի հոգաբարձութեան:

«Ինչպէս յայտնի է, վարչութիւնը առկէ առաջ որոշում մը տուած էր, որուն համաձայն առանց Հիւանդանոցի բժշկական մարմինին գիտակցութեան և հաւանութեան ոչ մէկ բժիշկ պաշտօնանկ պիտի կրնար ըլլալ, սակայն Հոգաբարձութիւնը իր մէջ անդամին խօսքը չկոտորելու համար պաշտօնանկ ըրած է մանրէագրանարանին վարիչ և օգնական բրժիշկներու պետ տքթ. Պէօրէքճեան էֆ. ն, շատ անվայել կերպով մը: Մեր կառարած քննութեան համաձայն, Տքթ. Պէօրէքճեան էֆ. ն առի հինգ ոսկի ամսականով պաշտօնի կոչուած է Հիւանդանոցին մէջ, ամէն ատու մինչև ցերեկ և շաբթուան մէջ օր մըն ալ հոն գիշերելու պայմանով, սակայն մանրէագրանարանին բացումէն ետք, հոգաբարձութիւնը պահանջած է աշխատանոցին մէջ կատարուած Տքթորին անձնական գործերէն բաժին ստանալ, առարկելով թէ այդ գործերը կուզան իրեն՝ Հիւանդանոցի մէջ պաշտօն ունենալուն հետեւանքով: Թողունք այն կէտք թէ Տքթ. Պէօրէքճեան էֆ. ինչ չարարք տղնութիւններով յաջողած է հաստատել այդ այդ մանրէագրանարանը և ինչ անձնուէր ու հոգետար և տաք գուրգուրանք մը ցոյց կուտար հանդէպ հիւանդներու, — այս պարագան հաստատուած հիւանդներու, հիւանդապահներու և ամբողջ պաշտօնէութեան վկայութեամբ — և բոլոր ասիկա հինգ ոսկի ճամբու ծախքի մը փոխարէն, այսուհանդերձ տքթորը հաւանած էր իր մասնաւոր գործերուն համար հարիւրին 25 բան մը թողուլ հիւանդանոցին: Հոգաբարձութիւնը սակայն չէ ընդունած այս պայմանը և փոխանակ իր հակառակարկները կամ պայմանը յայտնելու Պէօրէքճեան էֆ. ի, դադարեցուցած է զինքը պաշտօնէն և իր անդամակիցներէն մէկուն պաշտպանութեամբը նշանակած է ուրիշ յայրոջ մը: Այդ յաջորդը ինչպէս կ'ըսուի չունի եղբր՝ Տքթ. Պէօրէքճեանի մասնագիտութիւնը:»

Ինչպէս վերը ըսինք, Հիւանդանոցի բժշկական մարմինը իրար անցած է այս հրաժարեցումին առիթով, որ եղած է հոգաբարձութեան բժիշկ անդամներուն բողոքներուն հակառակ վերջին պահուն կը լսենք թէ Հիւանդանոցի բժշկական Տքթ. Դաւիթեան էֆ. պատճառաբանեալ հրաժարական մը զրկած է Հիւանդանոցի Հոգաբարձութեան, իր քրտահան կարգադրութեան համար, Տքթ. Պէօրէքճեան էֆ. ի հրաժարեցումը գտնելով ապօրէն:»

Տակաւին շատ մը մանրամասնութիւններու տեղեակ ենք կատարուած էնթրիկներուն շուրջ, սակայն չենք ուզեր զանոնք հրապարակել առայժմ և կը սպասենք Հոգաբարձութեան Քաղաք. Ժողովին առիթը բացատրութեանց:»

ՄԵԾ ՅՈՐԲԵԼԱՆԸ ԽԱՐԲԵՐՈՂԻ ՄԷՋ

Յրանսացի միաբնակար մը հետեւեալը կը գրէ Խարբերդէն. — Մամուրէթ-Իււ-Ալիզի Հայերն ալ տօնեցին հայ գրերու գիւտին 1500 ամեայ և տպագրութեան 400 ամեայ յորիւնանները: Եւ, շարաթ օրը, կրօնական արարողութիւնով մը բացուեցաւ տօնը, որ պիտի տեսէր մինչև յաջորդ օր երկոյ: Հանգիստի ծրագրին մէջ մասը կը կազմէր զպրօցական աշակերտներէ և ժողովրդէն կազմուած

ՀԱՅԵՐՆ ՈՒ ՇՐԵԱՆԵՐԸ

ԷՏԻՄՆԷԻ ՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

ԵՒ ՀՐԷԻՑ ԽԱՐՈՆԱԿԵԱՆ

ՓՈՒՍԿԱՐՔ ԵՄԱՐՆԵՐԸ

Պոլսի հրատարակուող Հրէական օտկան «Էթոս» թերթին մէջ կը կարդանք:—

Այս օրերս Հայերու կատարած մեծ տօնը կուգայ ամրացնելու այն բարեկամական մտերիմ կապը որ գոյութիւն ունի Ազրիանուպոլսոյ Հայ և Հրեայ ժողովուրդներուն միջև, Այս մեծ ու նշանաւոր տօնին առթիւ նամակներու փոխանակութիւն մը կատարուեցաւ Հրեաներու Խարունակեալ Պէթառանօի և Հայոց առաջնորդ Ղեւծոնդ Դուրեան եպիսկոպոսին միջև: Կրօնական այս երկու պետերը իրենց անկեղծ ցանկութիւնները կը յայտնեն որ երկու ժողովուրդները ապրին քով քովի, եղբայրբարբ: Երկու կրօնական պետերը միացնող այս բարեկամութիւնը, և անոնց իրարու նկատմամբ ցոյց տուած յարգանքը, խիստ նպաստաւոր ազդեցութիւն կը գործեն երկու տարրերու յարաբերութեանց վրայ:

Հայ գրերու գիւտին 1500 ամեայ և տպագրութեան գիւտին 400 ամեայ Յօրեկաններուն առթիւ, Ազրիանուպոլսոյ Խարունակեալ Պէթառանօ հետեւեալ շնորհաւորական նամակը ուղղեց Հայոց առաջնորդ Դուրեան Սըրբազանին:

ԷՏԻՄՆԷՆԷ, 28 Հոկտ. 1913

Գերազատիւ Հայր.

Ներկայ ամսոյ 25ին Ձեր կրօնակիցներուն այնքան խանդավառ կերպով փառաբանած նուիրական տօնը, անտարակոյս կը շահագրգռէ ամէն անոնք, որ ցանկացող են ձեր յաջողութեան ու երջանկութեան:

Այս պատմական նուիրական տօնը, միակը իր տեսակին մէջ, ոսկի տառերով պիտի արձանագրուի համաշխարհային պատմութեան մէջ, որովհետև ան վերջիչել կուտայ Հայ ցեղին դրական փառաւոր անցեալը, ըլլալով ձեր հաւատարիմ հաւատացեալներու սիրտերը շարկապող օղակ մը: Նուիրակուն պարտք կը համարեմ ինձ յանուն իմ կրօնակիցներու շնորհաւորելու ձեր մեծ տօնը. խնդրելով որ թարգման հանդիսանաք, հազորգելու ձեզ ու ձեր կրօնակիցներուն ձեր երջանկութեան ու շնորհաւորութեան նկատմամբ մեր ջերմ փափաքները:

Մեծ ձեզ անձուէր
Հ. Պէթմուսնո
Խարունակեալ Էութրեանի